

ՓՈԽԾՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅՑ

Ը.

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԵՒ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ այս խորագրով կ'ակնարկէ ամուսնութեան կազմութիւնը և խղումը օրինապէս կարելի ընող երկու խումբի պարագաներուն, որոնց առաջինները՝ բոլոր Եկեղեցիներուն, իսկ երկրորդները՝ բացի Կաթոլիկէն՝ միւս բոլոր Եկեղեցիներուն համար կրօնական իրաւաբանութեան տարրեր են եղած, և ժամանակի ընթացքին զանազան տարողութեամբ ժողովական որոշումներու և կանոններու յանդած:

Առաջին խումբի պարագաներէն մասնաւորաբար հասի-չհասի կէտերուն խնդիրը կարելի է այլիս փակուած համարել՝ Գէորգ Ե.Ի. 1922 նոյեմբեր 11 թ. 645 կանոնական կոնդակէն վերջ, որ կը թոյլատրէր ազգակցական 5րդ և խնամիական քրդ աստիճան պատկը, «վերցնելով հոգեոր ազգակցութեան ամէն արգելքներ ամուսնութեան վերաբերմամբ», և, ինչպէս ԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ խմբագրող Մարգինը կը խորհի, ռազմել այդ սահմանը:

Կարեռը՝ երկրորդ խումբի պարագաներուն, այսինքն ամուսնութիւնը խղելի դարձնող պատճառներուն հարցն է, կնճռոտ խնդիր, արդարե, որ ահազին նշանակութիւն ունի ընտանեկան բարոյականութեան տեսակէտով, և որով այնքան զրագած են Արեւելեան Եկեղեցւոյ բոլոր ճիւղերը, ծնունդ տալով ժական, հայրուպետական և հայրախօսական կանոններու ստուար հաւաքումի մը:

Ենչ երջանկութիւն պիտի ըլլար մարդկութեան համար, եթէ զոյութեան բնաւ իսկ իրաւունք չունենար այդ հարցը. այսինքն եթէ ամբիծ սէրը կարենար լուսաւորել և տոքցնել միշտ սիրտերը ընտանեկան յարկի խաղաղութեան մէջ՝ Այդպէս ալ կ'երեի թէ եղաւ ի սկզբան պահ մը, քրիստոնէական առաջին սերունդին նախագրյն օրերուն, երբ ամուսնալուծութիւնը արզիլող աէրունական բացարձակ և անտիբարարան վճիռ մը, Աւետարաններէն հնագոյնին մէջ պահուած (Մարկ. Ժ. 12), սեղմօրէն կրնար ուղղութիւն տալ ընտանեկան կեանքի սրբութեան:

Բայց կեանքի ամենէն մարդկային այդ կողմին վրայ դրութիւնը չէր կրնար մնալ նոյնը. ու դեռ առաջին սերունդի օրերուն, հանրային զգացումը պէտք զգացած է արդէն ապաւինելու տէրունական նոյն վճիռին ուրիշ մէկ փոփոխակին, որ Մարկոսի բնագրին խիստ պատղամը յառաջ կը բերէ, «Եւ ոչ վասն պոռնկութեան» (Մաթ. Ժ. 9) վերապահութեան յաւելումով:

Այս երկու աւետարանական ըմբռնումները նոյն իմացումին, աւելի ճիշդ՝ Մատթէոսեանը Մարկոսեանին վերածելու համար Կաթոլիկ մեկնիչներու ճիզին

մէջ եթէ ընդունինք ալ թէ կան նկատելի և բանաւոր կէտեր, անկարելի է դարձեալ ի յառաջապահէ իսկ շընդունիլ թէ քրիստոնէութեան մէջ շատ կանունէն պէտք է սկսած ըլլայ ամուսնական կեանքի անկանոնութեանց կամ անհամաժյութեանց ցաւը։ Ու ոչինչ կայ այդ բանին մէջ անհասկնալի։ զեռ մինչև օր մը առաջ հեթանսութեան կեանքը ապրող մարդիկ դժուար էր որ յաջորդ օրը արմատապէս բաժնուէին բարքի, կենցաղի և սովորոյթի իրենց նախկին ունակութիւններէն, երբ մանաւանդ դարձերը կը սկսէին զանգուած օրէն կատարուիլ։

Ասով պէտք է բացստրել անշուշտ այն անհանդուրժող և բուռն ընթացքը, զոր Եկեղեցին Հերոնիմոսի և այլոց խօսքով ու զրչով շատ կանուխէն ցոյց տուաւ ամուսնալութութեան դէմ, նոյնիսկ շնութեան և ուրիշ ծանր պարագաներու մէջ, ամուսնաթող և վերամուսնացած երախային մերժելով մկրտութիւն և ապաշխարողին՝ արձակում։ Ասով նոյնպէս՝ ի հակառակէն՝ կոստանդիտնոսի օրէն իսկ՝ քաղաքային օրէնքի թոյլատու վերաբերմունքը, որով կինը կ'արտօնուէր թոյլու իր այլը, եթէ հաստատուէր թէ մարդասպան, թունաւորող և զերեգմաններու կողուտիչ էր ան, նոյնպէս և այլը՝ եթէ միհնոյն ապացուցումը լինէր կինջ նկատմամբ։ Ուրիշ ո՞րևէ պարագայի մէջ արդիլուած էր վերամուսնութիւնը։

Եկեղեցին, տեղական ժողովներու մէջ եղած կարգ մը մասնաւոր անօրինութիւններէ զստ, ընդհանրապէս պահեց իր խստութիւնը այդ մասին։ մինչ քաղաքային օրէնքը, մինչև Թէսպոս Բ.ի ատեն նոյն կերպով շարունակուելէ վերջ, աւելի ընդլայնուեցաւ Յուստինիանոսի օրինագրքին մէջ, ուր ի վերջոյ ամուսնալուծման պատճառ նկատուեցան ամուսնութենէն մինչև երեք տարի վերջ յայտնուած ամրութիւնը, ամուսիններէն մէկուն կամ երկուքին կրօնաւոր երելու ուխտը և զերութեան պատճառաւ մինչև տասը տարի բացակայութիւնը։

Ճիշդ ինչպէս Եկեղեցականներու կենցաղակերպի հարցին, նոյնպէս և այս խնդրին մէջ, Գ. դարէն սկսեալ, մտայնութեան կամ վարմունքի երկուութիւն մը սկսաւ զոյանալ Եկեղեցւոյ երկու կողմերուն՝ Արեժուեանին և Արեելեանին մէջ։

Առաջինը կը մնայ միշտ անյեղ իր տեսակէտին վրայ, թէ առանց մեծ արդիւնքի։ Անկարելի էր, բարբարոսներու դարձէն վերջ մանաւանդ, պահպանել այդ մասին կարզը, ամուսնալուծութիւնը ինքնին կը զործադրուէր, երբեմն երկուստեք հաւանութեամբ, ու նոյնիսկ միայն մէկ կողմին պահանջումովը, և յաճախ յիմարութեան կամ ամուսնութենէն վերջ երեան եկած հիւանդութեանց կամ անկարողութեան պատճառաւ։ Այս տեսակէտով ամենէն ցաւալի տեսաբանները կը պարզուէին մասնաւորապէս Փռանկ պետութեանց մէջ։ Այնպէս որ երբեմն եղած եկեղեցական զումարումներու մէջ, զորս Կաթոլիկ Եկեղեցւոյ պատմութիւնը չ'ուզեր ճանչնալ իրք ժողով, քանիցս կատարուեցան ամուսնալուծման ի նպաստ տնօրինութիւններ։ Եւ սակայն բուն պաշտօնական ժողովները տեղի չտուին բնաւ, և մինչև ի. դար արգելիչ կանոններով և բանադրանքի կոնդակներով դատապարտուեցաւ ամուսնալուծութիւնը։

Արևելեայց մօտ, ուր պետական ազդեցութիւնը աւելի բացորոշ էր եկեղեցական իշխանութեան վրայ, քաղաքական օրէնքին ամուսնալուծական հետքերը կանուխէն կ'երեին եկեղեցական իրաւունքին մէջ։ Բիւզանդացիները իրենց այդ մասին ունեցած իրաւակարգին իրրե աղբիւր կը ցուցնեն Ս. Բարաղի հեղինակութիւնը։ Ակներե է սակայն թէ անկէ առաջ Հռովմէական օրինագիրքն է եղած անոր բուն աղբիւրը, կոստանդիանոսի օրէն և իր յաջորդներուն ատեն, ու նոյնն էր որ Յուստինիանոսի օրով, և աւելի վերջերն ալ, կոմիսնեանց չըջանին և աւելի ետքը շարունակեց, ժամանակին հետ միշտ աւելի ընդլայնուելով, մինչև որ Բիւզանդական կայսրութեան բարձումէն վերջը բոլորովին խառնուեցաւ եկեղեցական իրաւունքին մէջ։ Բիւզանդական Եկեղեցւոյ ճամրով էր որ ամուսնական օրէնքը փոխանցուեցաւ անոր միւս ճիւղաւորումներուն՝ Ռուսական, Ռումանական և Ալաւական Եկեղեցիներուն մէջ, իւրաքանչիւրին մէջ իր ազգային բարքերուն և պետական կարգուկանոններուն զունաւորումը ընդունելով աւելի կամ նուազ շափով։

Ուղղափառ Ասորւոց կամ Յակոբիկեանց Եկեղեցին մէջ ամուսնալուծման օրէնքը կը սկսի կանոններովը Մարուլլայի (432-435), Եղեսիոյ մեծանուն Եպիսկոպոսին, որ կը յիշուի մեր զրականութեան մէջ Հայ զիրերու զիւտին պատմութեան առթիւ նոյնպէս Ղափանիերու Եկեղեցւոյն մէջ Խպն-Էլ-Ասալի Նոմոկանոնով։ Այս երկու Եկեղեցիներուն մէջ ալ՝ պարագաներու աւելի ստուարցած թիւով մը ։ Նմանապէս և շատ աւելի՝ Եթովպականին և Նեստորականին մէջ։ Խոկ Մարոնիներուն մէջ՝ համեմատաբար աւելի շափաւոր աստիճանի մը վրայ։

Մեր մէջ ևս շատ հին պէտք է եղած ըլլայ այս օրէնքին հաստատումը։

Թադէսս առաջեալի ընծայուած կանոններուն մէջ, որոնք թէկ ծագումով Ասորական՝ բայց Հայերէնէն կը հասկցուի թէ շատ կանուխէն պէտք է թարգմանուած ըլլան մեր լեզուին, չնացողին համար պատիժի՝ միայն յիշատակութիւն կայ, բայց ոչ՝ ամուսնալուծման։ Լուսաւորչի կանոններուն մէջ, որոնց զէթ մինչև Ե. դար հնութիւնը անվիճելի է, թէկ կ'արգիլուի կրօնական ուխտի համար ամուսնաթողութիւնը, բայց կ'արտօնուի պոռնկութեան պատճառաւ ամուսնալուծմը։ Այս արտօնութիւնը աւելի լայն շափով կը տեսնուի՝ հաւանաբար Ս. Մահակի ատենէն թարգմանուած Նէոլեսարիոյ կանոններուն մէջ։ ու շատ աւելի՝ նահապիվանի կանոններուն մէջ (447). Խոկ Գուբինի ժողովը (645) նախորդ կանոններուն մէջ յիշուած պատճառներուն վրայ կ'աւելցնէ զերութեան հետեւանքով եօթը տարի բացակայութեան պատճառը ևս։

Ամէն պարագայի մէջ, կ'երեի թէ եղած է ատեն մը, ուր ամուսնալուծութեան թոյլտուութիւնը չափագանցութեան հասած ըլլալով մեր մօտ, հարկ եղած է հակագեցութեան մը վրայ մտածել։ Աթանասի կանոններուն — որոնց մէջ ծայրայեղ խստութիւններ կան այդ օրէնքին դէմ — աւելի վերջերը Հայերէնի թարգմանուած և մեր կանոնագրքին մէջ մուծուած լինելը զայդ միայն կը հաստատեն։

Այս տեսակէտով, աւելի հետաքրքրական է անշուշտ Գօշի դատաստանագիրքը, որ կանոնագիրք մը ըլլալէ աւելի կանոններու դասաւորում մը և ուսումնասիրական փորձ մըն է։ Հեղինակը, որ իր ժամանակի ամենէն կարևոր միտքերէն մին է, ամուսնալուծական հարցերուն առթիւ մասնաւորապէս աշքի առջև ունի նէոկեսարիոյ, Եահապիվանի, Դուինի և Աթանասի կանոնները. բայց ուշազգաւ է յատկապէս հարցին հանդէպ իր բռնած ընթացքը. կը մէջբերէ և կը համեմատէ այդ կանոնները, առանց իր կողմէ դիտողութեան անոնց մասսին, կարծես աւելի անոնց հակասութիւնը մասնանշելու համար, և այսպէս լուելեայն իր անհամամտութիւնը յայտնելու համար անոնց մասսին։ Ու այդ էր արդարի իր դարուն, Ժ. դարուն, ողին այդ հարցին համար։ Ենորհալի. որ Ըսդհանրականին մէջ ընդարձակօրէն կը զրէ ամուսնութեան մասին, զրեթէ ոչինչ կ'ըսէ ամուսնալուծութեան վերաբերմար։

Հարկ դատեցինք այսուեղ տալ այս քանի մը մանրամասնութիւնները, խորհեցնով որ անոնք կընան օգնել հարցը իր էռթեանը մէջ ըմբռնելու համար:

• 1 •

Թնդիրը այս չի կրնար ըլլալ հոս մեղի համար թէ ամուսնալուծութիւնը իրեն իրաւական ըմբռնում որքան է կամ չէ քրիստոնէական . Յիսուսի պատգամը որոշ է այդ մասին . «Զօր Աստուած զուզեաց մարդ մի՛ մեկնեացէ» : Երկու աւետարաններն ալ տէրունական այդ վճիռն է որ կ'աւանդեն նոյնութեամբ : Տարբերութիւնը որ կայ երկուքին միջև ո՛չ թէ վճիռին կը վերաբերի, այլ անոր լցորդուած բացատրութեան : Երբ աշակերտները, իրենց հրէական մտայնութեամբ, ծանր կը գտնեն Վարդապետին պատգամը և նորէն կ'անդրադառնան հարցին, Յիսուս կը պատասխանէ ըստ Մարկոսի (Փ. 11-12) . «Եթէ այր մը արձակէ իր կինը և ուրիշ մը առնէ, շնութիւն կ'ընէ . նոյնպէս եթէ կին մը թողու իր այրը և ուրիշի մը երթայ, շնութիւն կ'ընէ» . իսկ ըստ Մաթէոսի (ՓԹ. 9)՝ «Ով որ կ'արձակէ իր կինը՝ առանց պոռնկութեան պատճառի և ուրիշ մը կ'առնէ՝ շնացող է . արձակուածը առնողն ալ շնացող է» :

Խռոտովանիլ պարտինք . աւելի համաձայն է քրիստոնէական բարոյակամբ
որ մարդիկ չանան սուրբ պահել իրենց ընտանեկան կեանքը . ատոր համար
ամէն զգուշութիւն նախապէս ի զործ դնեն իմաստութեամբ ընտրելու համար
իրենց կեանքի ընկերը . յետոյ, արկածական զայթումներու վրայ զիտնան
բարձրէն նայիլ, և փոխանակ անկեալլ ճգմելու՝ հետամուտ լինին կանգնելու և
բարձրէն նայիլ, զիտնան փոքրոզի զզացումներէ չտարուիլ միմեանց նկատմամբ,
ուղղելու զայն . զիտնան փոքրոզի զզացումներէ չտարուիլ միմեանց նկատմամբ,
կասկածամութենէ աւելի վատահութեամբ վերաբերուիլ իրարու, մեծ արժէք
կասկածամութենէ աւելի վատահութեամբ վերաբերուիլ իրարու, մեծ արժէք
չտալ բարուց կամ նկարազրի անհամերաշխութիւն ըսուած տկարութիւններուն,

որոնք հօգւոյ թուլութիւններ են յաճախ միայն և արուեստագործուած կամէռն թիւններ. ու խորհեղով թէ չկայ երկինք անամպ և ծով առանց ալիքներու, սիրով անուշել կեանքի դառնութիւնները և տեղի չտալ կործանարար դայթակղութեանց: Եւ արդարեւ, հարհանցի ակնարկ մը բաւական է՝ համոզուելու համար թէ ամուսնուկան վէճերու ամենամեծագոյն մասը արդիւնք է անխելք ընտրութեան, կարճամիտ սրանեղութեան, կեղծ պատուախնդրութեանց, նենդ թաքնախոնութեանց, փճացած բարոյականի, և յաճախագոյնս՝ ամուսնալուծուելու կարելիութեան:

Կը ճանչնանք ընտանիքներ, ուր տնտեսական տառապանքը, սուոյջան կան մտատանջութիւններ, ընաւորութեան և խառնուածքի շեշտուած տարրերութիւններ ամենէն բուռն փոթորիկներ կրնային յառաջացնել, բայց ուր պարկեցտութիւնը, ուխտի նուրիականութեան զգացումը, զաւակներու սէրը և ընտանեկան մաքուր պատուազգածութիւնը կը զայէ, կը սահմանէ ամէն ինչ, և ուշ կամ կանուխի ի վերջոյ դրախտ մը կը շինէ հոն՝ ուր փորձիչ կիրքեր դժոխք միայն պիտի կրնային յառաջ բերել: Կը ճանչնանք բարեպաշտ և հողովի կիններ, ուսեալ և յաճախ անուս, որոնք իրենց հրեշտակային վարքով հրաշը կը զործեն պարզապէս՝ խոռ և անկարդ ամուսիններու պատճառելիք աղէտքներէն փրկելու համար իրենց տան համբաւն ու ապագայի երջանկութիւնը:

Պղտիկ վիշտեր կան, որոնք կը նմանին անթեղուած կայծերու, զորս քիչ մը օդ կրնայ վտանգաւոր սսատկութեամբ արծարծել յանկարծ. ու ամուսնալուծման յոյսը այդ զերն է որ յաճախ կը կոտարէ անոնց վերքաբերմամբ:

Խոստովանիկ պարտինք թէ Հռովմէականին պէս պիտի շարժէր Բիւզանդական Եկեղեցին ևս, եթէ կրցած բլլար անկախ մնալ քաղաքային կամ պետական աղղեցութեանց ճնշումէն. ու այն տաեն նոյն կերպով իրեն պիտի հետևէին բոլոր միւս Արեւելեան Եկեղեցիններն ալ:

Բայց կենանք հոս: Զենք ուզեր այն տպաւորութիւնը տալ ընթերցողին թէ մեր գիտումն է առաջարկել, որ բարեկարգութիւնը զործադրուած տաեն չնշուի ամուսնալուծման օրէնքը: Ատիկա, աւելի քան դժուարին այլիս, առնուազն վտանգաւոր վիրահատութեան մը պիտի նմանէ: Այսքան դարերէ ի վեր բարքերու մէջ մտած ու ժամանակի մաայնութիւններով մանսւոնդ խորացած և տորրացած իրաւակարգի մը դէմ հոսանքն ի վեր նաւելին աւելի վնաս քան օգուտ միայն կրնայ յառաջ զալ: Բայց ուր որ խոնհմութիւն չէ նշղրտկ զործածել՝ իմաստութիւն է կաղդուրումի և սնուցումի մեթոսը կիրարկել:

Ու, մեր կարծիքով, այդ ճամբէն չէ որ Զեկոմիզմիլ խմբադրող Մարմինը ուզած է մօտենալ խնդրոյն:

Իր տեսութեամբ, այս հարցի նկատմամբ ու տւաղոյն կը լինի բնդունիկ նահատիվանի ժողովին որոշումը . . . ։ Անհասկնալի է նախ միմիտյն 15 դարեր առաջ զումարուած ժողովի մը անօրինութիւններով կաշկանդուելու իմաստը, երբ անկէ ետքն այ դեռ շատ անզամներ նկատի է առնուած խնդիրը ժողովերու կողմէ, և երբ Հայ Կոնոնազիրքին մէջ կան նոյն խնդրոյն վերաբերեալ բազմաթիւ ազգային և օտար տրամադրութիւններ, որոնք կը ցուցնեն առնուազն այդ մասին կատարուած աշխատանքի մը իրականութիւնը: Ինչո՞ւ զանց ընել

համեմատական և համադրական մեթոսի մը առաւելութիւնը, նոյն ատեն անաեսելով միշտ աւելի մօտաւոր թուականներու մէջ եղածները:

Ստոյդ է թէ նահապիմանի ժողովը, 447ին գումարուած, մեր ազգային եկեղեցական ժողովներուն շարքին՝ ամենէն պատկառելիներէն մին է, որ տեղի ունեցաւ երկու անմաններուն, Ա. Սահակի և Ս. Մեսրոպի վախճանումէն եօթը տարի վերջ, երբ, անոնց անձնական հմայքովը և իմաստուն առաջնորդութեամբը երկար ատեն պահուած կրօնական, եկեղեցական և բարոյական ամէն հանոնաւորութիւն խանդարուեցաւ յանկարծ, ու մէկ կողմէն հայ պետութեան բարձուածովը և միւս կողմէ պարսիկ կառավարութեան սագրանքներովը քաջալերուած անկարգութեան ողին ասպարէզ զտաւ աւերելու համար մեր ժողովուրդին ներքին կեանքը: Այդ ժողովը, անկարելի է չընդունիլ, ազգային զարթօնքի ամենէն զեղեցիկ պահերէն մին է, ուր ազգային, քաղաքական և զինուորական զլսաւորները, մարզպան, հազարապետ, մազխաղ, իշխաններ, զաւառապետներ, զաւառակալներ, կուսակալներ, ազատներ, նախարարներ, եալին կը հաւաքուին ու Եկեղեցւոյ ներկայացուցիչներու հետ միասին նստած, սիրոյ և միաբանութեան նախանձախնդրութեամբ կը ցանկան որ Ս. Գրիգորի, Ներսէսի, Սահակի և Մաշտոցի կողմէ գրուած կարզը վերահաստատուի: Ազգային զիտակցութիւնն է որ ազգին քաղաքական այդ չփոթ օրերուն Եկեղեցւոյ կը դիմէ՝ ժողովուրդին բարոյականը բարձր պահելու համար կրօնքի միջոցաւ: Երբ այս մեր ազգային եկեղեցական տարեզրութեանց մէջ քիչ են այս զումուրման նմանները և, այս իսկ պատճառաւ, անոր որոշումները մեր ազգային՝ Եկեղեցական իրաւունքի ամենամանկազին ազբիւրներէն մին են: Բայց այս ամէնը իրաւունք չեն տար մէզի բարեկարգական ձեռնարկի մը ատեն այս կամ այն խնդրոյն առթիւ կառչի միայն անոր կանոններուն:

Ժոմանակին պէտքն էր որ հոն նկատի առնուեցաւ մեծ իմաստութեամբ. բայց ամէն ժամանակ իր պէտքը ունի՝ զոր պէտք է նկատի առնել իրեն ծնունդ տուող հանգամանքներու և իրմէ ծնունդ առնող պարագայից համեմատ, ու ոչ ազգասիրութիւն է և ոչ արդարութիւն՝ քսաններորդ դարու կարիքներուն իբր դարման առաջարկել Ե. Պարու ըմբռնումները:

Մեր առարկութիւնը ո՛չ թէ նահապիմանի ժողովի օրինակին դիմելուն՝ այլ միայն անոր կառչելուն մասին է, այսինքն այն մտայնութեան՝ որով կ'անտեսուին բոլոր միւս ժողովներն ու Կանոնագիրքը ինքնին: Այդ ժողովը եթ կազմութեամբը և որոշումներովը թելազրական շատ ինչ ունի անշուշտ, բայց մեծ ազոյն թելազրութիւնը, պիտի ըսէի ցյաւերժական դասր» զոր կրնար առլ անիկա հայութեան որևէ սերունդի, անոր ողին է առնենէն աւելի, ազգը վերականգնելու կամ կործանումէ փրկելու համար իբ Եկեղեցին միջոցաւ իբ կրօնքին բարոյացուցիչ զօրութեան զիմում ընելու ողին:

Այս ընդհանուր նկատողութենէն վերջ եթէ հարկ ըլլար կանգ առնել քանի մը մանրամասնութեանց առջե, այսինքն այն պարագաներուն առջե, զորս «Զեկութիցնիմ» երկուող Մարմինը նահապիմանի որոշումներուն ներշնչումին տակ ու հաւալուծման պատճառ կը համարի, պիտի չքաշուէինք անոնց մէջ առաջինը ցուցնելէ Ամութեան պարագան:

Ըստ՝ նախ թէ այդ մասին Շահապիվանի բանաձևումները շատ յստակ չեն. պարագայ՝ որ Գօշի այդ մասին զրուածներուն մէջ ալ կը տեսնուի. մտածումի կամ թերես զրչութեան աղօտ կէտեր կան անոնց մէջ, որոնք կրնան հակառակի՞ն ալ տանիլ միտքը. այնպէս որ ուղիղ չի թուիր անոնցմէ անմիջապէս այդ հզրակացութիւնը հանել, եթէ արդար իսկ լինէր այդպէս հետևաբանել, գեռ հարկ պիտի ըլլար քննել թէ այդ մեծ ժողովը իր ժամանակին մէջ զգացուած ի՞նչպիսի հարկեցուցիչ շարժառիթներէ մղուած էր այդպիսի որոշումի մը:

Յամենայն դէպս, ամլութիւնը ամուսնալու ծման պատճառ համարելով՝ Զեկությունի Մարմինը ամուսնութեան նկատմամբ իր մտածողութիւնն է որ կը մատնէ: — Արդեծնութիւնը, ամուսնութեան ամենէն ցանկալի հետևանքներէն մին անտարակոյս, անոր նպատակը չէ սակայն, որպէսզի իրքն իր նպատակէն վրիպուած զործ՝ ջնջուի ամուսնութիւնը: Այդ նպատակը երջանկութիւնը և սէրն է զերազանցապէս: Եւ յետոյ, միայն արիւնէն սերած ծնունդը չէ որ զաւակն է մարդուն, այս բանական և բարոյական էակին. ի՞նչ անծին կիներ կամ այրեր, բազմածնունդներէ շատ աւելի կրնան երջանկանալ հոգեործննդականութեան բեղմնաւորութեամբ. ատոր չէ՝ միթէ որ կ'ակնարկէ Սալմոսին սքանչելի խօսքը. «Բնակեցուցանէ զամուլն ի տան ուրախամիտ, որպէս մայր որդուվք բերկրեալ»: Ամլութիւնը, երբ կամքէ անկախ վիճակ է մարդուն կամ կնոջ մէջ, քրիստոնէական չէ բնաւ պատճառ համարել ամուսնալուծութեան, վասնզի անմեղ մը թշուառ ընելու ամենէն անոպայ կերպն է: Խօսք չունինք, սակայն, երբ խնդիրը դիտաւորեալ ամլութեան վրայ է, որ ոճիր է թէ՝ ֆիզիքական և թէ՝ հոգեկան տեսակէտով:

Չտփազանց առաձգական, եթէ ոչ անարդար, կը զտնենք նոյնպէս «Փիզիքական և հոգեկան արատներուն պատճառները»: Այդ տկարութիւնները եթէ ամուսնութենէ առաջ զոյութիւն ունեցած բայց իրարմէ թաքցուած վիճակներ են, պէտք է անշուշտ որ նկատի առնուին, զի իրու խարէութեան արարք կրնան իրաւունք շինել ոչ թէ լուծելու այլ չեղեալ նկատելու ամուսնութիւնը. իսկ եթէ ստուգուի որ կենակցութենէն վերջ զոյացած են անոնք, ամուսինները միասին պէտք է քաշեն վիշտին սայլը, երկաքանչիւրը իր միխթարութիւնը վնասուելով իր լծակիցին մխիթարութեանը մէջ, որ երջանկութեան ամենէն սուրբ ծներէն մին է: — Աւ քիչ չեն բնաւ այդպիսի ամուսինները, որոնք քրիստոնէական բարոյականի փառքերէն են, սխացին պարծանքովը երջանկացած հոգիներ:

Փալով «արքեցութեան և անհաշտ բնաւորութեան» պատճառներուն, չ'արժեր յամենալ նոյնիով անոնց առջեւ բարոյականի զօրութեան և քրիստոնէական դաստիարակութեան մասին իր հաւատքը կորսնցուցած պէտք է ըլլայ մարդ, այդ կարզի թերութիւններուն մէջ ամուսնալուծութեան պատճառ գանելու համար: Զե՞նք ճանչնար զինեմոլներ, որոնցմէ սուրբեր և առաքինութեան տիպարներ գուրս բերած են ի վերջոյ բարի ազգեցութիւնները և ժամանակը. ու չե՞նք ճանչնար նաև զգաստ բարքի և համբերութեան դիւցազուններ, որոնք մինչև վերջին շունչը իրենց շրթներէն չեն հեռացուցած չարչարանքին բաժակը, անոր մէջ տեսնելով իրենց համար փրկարար փորձութեան պատեհութիւն մը:

Չենք կրնար ջնջել ամուսնալուծութեան օրէնքը, բայց պարտինք հնարաւորութեան սահմանին մէջ սեղմել զայն։ Հակառակը անկարգութեան պիտի տանէր Եկեղեցին և ոչ թէ բարեկարգութեան։ Զայդ կը պահանջէ ընկերութեան բարին և ընտանեկան բարոյականը։

Աչ ոք կրնայ ապացուցել թէ ամուսնալուծութեան օրէնքը յաճախուած միջավայրերուն կամ ժողովուրդներուն մէջ ընկերութիւնը աւելի բարեկարգ և ընտանիքները աւելի երջանիկ են քան անոնց մէջ ուր այդ օրէնքը իր նուազագոյն աստիճանին վրայ է. ընդհակառակն»։

Ուղիղ չէ պատմութեան միայն հեռաւորացոյն թուտկաններուն սկսոել նայուածքը, այս մասին օրինակ և խորհուրդ փնտուելու համար։ Ծնորհալիի դարէն մինչև Մակար Ա.ի թուտկանը, մեր Եկեղեցւոյ իրաւաբանութիւնը շատ չէ զբաղած ամուսնալուծութեան հարցերով. բայց ժողովուրդը, այդ միջոցին, իր ամենէն գժրախտ օրնուուն ալ կրցած է բարձր բռնել իր ազգային և ընտանեկան բարոյականը, երբ, ստիլուական պարագաներուն մէջ, հայրապետական անօրինութեամբ կը վճռուէր հարցը։

Անմոռանալին Խրիմեան Հայրիկ, որուն օրով առաջին անգամ թուլցաւ օրէնքին խստութիւնը այդ մասին, ինքն ալ դժոհն տառը հետեանքէն, օր մը պատուց ամուսնական ինդրոյ մը համար ժողովներէն իրեն մատուցուած տեղեկագիրը, և պարտադրեց իր կարծիքը. ու, այդ մասին իրեն եղած օրինական դիտողութեան, Արագոնական շեշտով մը պատասխանեց միայն. «Հարցեր կան, որոնց մէջ Եկեղեցւոյ օրէնքը Հայրապետին խիղճն է»։

Այժմ, ընդհանուր սանձարձակութեան և տարօրինակ մտայնութեան այս դարուն մէջ, երբ ընտանիքներու ճակատազիրը կը վճռուի հասարակ դատաստանականներու սեղանին վրայ, շատ տեղեր, եթէ ոչ ամենուրեք, այդ օրէնքը կիրքն է ամենէն աւելի, կողմնակի և կողմնակցական նկատումներու և հաշիւներու զգացումը՝ իրաւական ըմբռնութմներու անընդունակ և ընկերութեան ու ընտանեկան բարոյականութեան անհասկող մարդոց, որոնք յաճախ կը խողան ամուսնական կեանքի սրբութեանց հետ այնպէս ինչպէս գուարճանքի սեղանին շուրջ հաւաքուած խաղարկողներ։

Բարեկարգութիւնը այս ցաւազին վիճակին ջնջումովը միայն կրնայ արժեցնել ինքզինքը. և ատիկա կ'ըլլայ քրիստոնէական արդար և բարոյացուցիչ օրէնքներու հարատարակութեամբը և զանոնք բարեխղճօրէն զործադրելու դարմաններու և միջոցներու ստեղծումով միայն։

ԹՈՐԴՈՄ ՊՈՏՔԻԱՐՔ

(«Սիրոն», 1938 Յուլիս)

(Հարութակելի՝ 9)